

Բ Ա Ն Ա Ս Է Ր

Լ Ա Ն Պ Ե Ն Ե Ն

ՀՆԱԽՕՍԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ, ԼԵԶՈՒԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ՔՆՆԱԿԱՆ

Բ ՏՄՐԻ 1900	Տարեկան՝ 20 ֆր․ 8 սբլ․ : Վեցամսեայն՝ 10 ֆր․ = 4 սբլ․ : Մէկ թիւը 6 ֆր․ :	ՊՐԱԿ Դ 1900
----------------	---	----------------

ՀՆԱԽՕՍԱԿԱՆ

Մ Ե Բ Լ Ն Պ Ե Ն Ե Ն Ե Ն

Ինչպէս յայտնի է շատերու, հնախօսական ուսումնասիրութիւններ կատարելու համար Ն. Ս. Օ. Վեհ. Հայրապետի հրատիրանօք եւ Ֆրանսայի կրթական նախարարութեան մասնագէտներու յանձնարարութեամբ կողկաս այցելած էի չորս ամիս առաջ : Իմ այս բացակայութեան միջոցին «Բանասէր»ի տպագրութիւնը կը շարունակուէր : Նոյնը պիտի լինի եւ յառաջիկայ տարւան համար :

Ուսումնական ուղեւորութեանս արդիւնքը մաս առ մաս պիտի հաղորդեմ «Բանասէր»ի ընթերցողներուն՝ Մեմ' ՀեՈՒԹԻՆՆԵՐԸ՝ վերնագրով մասնաւոր յօդուածներով, որոնք պիտի պարունակեն մեր հին վանքերու, բերդերու, զեղարուեստական ու մանաւանդ ճարտարապետական մնացորդներու, հին արձանագրութիւններու եւ ձեռագրաց խլիսիւ պատկերները, հանդերձ մանրամասն տեղեկութիւններով, հնախօսական ու պատմական ծանօթութիւններով եւ արձանագրութեանց ստույգ եւ անթերի հրատարակութեամբ, որով յետոյ պիտի կազմուի իմ ՀԱՅ-ԱՐՁԱՆ անուն երկասիրութիւնը, Ծանրանայով մեր արձանագրութեանց կարեւորութեան վրայ, ինչպէս «Մշակ»ի մէջ ալ շեշտած եմ արդէն («Մշակ» 1900 դեկտ․ 8), բացարձակ կերպով կարող եմ ըսել թէ մենք՝ Հայերս՝ չունինք գիտնական ուղղութեամբ հրատարակութիւն մը որ կա-

րենայ գոհացնել հայագիտութեամբ պարապող բանասէրները : Ինչ որ հրատարակած են, եւ կամ աւելի ճիշտը՝ հրատարակել փորձած են Շահաթուհեան, Զալալեան եւ վերջերս Ալիշան, լի են աններելի սխալներով, եւ՝ հազիւ թէ պարունակեն արձանագրութեանց կէս մասը միայն : Յիշեալ հեղինակներու հրատարակած արձանագրութիւնները բռնագիրներու հետ անձամբ բաղդատելով է որ յանգեցայ այս եզրակացութեան : Թէ ո՛ր աստիճանի սխալ են արդէն հրատարակուած արձանագրութիւնները՝ բաւական է բաղդատել հետեւեալ երկու կտորները միայն, որոնց մին իմ անձամբ օրինակածն է, իսկ միւսը Շահաթուհեանի (1) :

Իմ .

Շահիս .

« Ի թվիս Ձէ ի կամս Աստուծոյ հզարին այս իմ հրաման եւ արձան սահմանի Շահնշահի Մանդանդութայխուցեսի որդոյ Զաքարիայի Ամիր Սպասալարի Հայոց Մեծաց եւ Վրաց զոր գրեցի յիմ շինած ժամատանս տուի զղեղն Շալվաշէն ի սուրբ կարապետս յիշատակ հոգոյ իմ եւ Խոշաքին եւ յարեւշատութիւն որդոց մերոց եւ կրկին հաստատեցի զիմ հաւրն հրամանքն գիրն որ գրած են եւս ի ժամատանս որ տվի էր զղեղն Որդկան եւ զՏաճկամարդն եւ ազատ էր արարեալ զամենայն հայրենիք սոցա որ ի գաւառիս եւ հաստատեցի որ արեղայ որ այրող լինի կամ աղմուկ առնէ՝ գիշերաւթ չտանա ունել ստացուածն տերունի եղիցի արդ եթէ ոք ի թագաւորաց կամ յիշխանաց հանել ջանա զմեր պարգեւս նըզովեալ եղիցի յԱյ ամէն (2) » :

« Ի թուին Ձէ ի կամս Աստուծոյ հոգորին . այս իմ հրաման եւ արձան սահմանի Շահնշահի, մանաւանդ որ թախուցէսի որդւոյ Զաքարիայի ամիր սպասալարի հայոց մեծաց եւ վրաց՝ զոր գրեցի իմ շինած ժամատանս . տուի զղեղն Շալուաշէն ի սուրբ կարապետս՝ յիշատակ հոգւոյ իմոյ եւ Խոշաքին, եւ յարեւշատութիւն որդւոց մերոց : Եւ կրկին հաստատեցի զիմ հօրըն հրամանքն, գիրն որ գրած են . ես ի ժամատունս որ տուեալ էր ըզղեղն Որդկան, եւ զՏաճկամարդն, եւ ազատ էր արարեալ զամենայն հայրենիք սոցա՝ որ ի գաւառիս . եւ հաստատեցի՝ որ այրող լինի եւ աղմուկ առնէ, գիշերով չտան առնել . ստացուածն տէրունի լիցի : Արդ՝ եթէ ոք ի թագաւորաց կամ յիշխանաց հանել ջանայ, մեր մեղացն պարտական եղիցի, ամէն » :

Այս արձանագրութիւնը, որ ամբողջ երկաթագիր է, կը գտնուի Յովհաննապոլսուց գաւթի դրան արտաքին բարաւորին վրայ : Տեղւոյն վրայ բաղդատութիւն ըրած միջոցիս ինձ կօգնէր բարձր . Կորիւն վարդապետ, որ շատ զարմացաւ թէ ի՛նչպէս կարելի է այստեսակ խոշոր սխալներ գործել :

Նորին Վեհափառութիւն Խրիմեան Հայրիկ զգալով իմ վերեւ յիշած ծրագրի համեմատ գիտնական աշխատութեան մը պէտքը, հրամա-

(1) Ստորագրութիւն կաթողիկէ էջմիածնի եւ հինգ գաւառացն Պրարատայ, երես 101 : էջմիածին, 1842 :

յեց ինձ՝ ամառներն անցուցել է կովլաս, ընծայելով հարկ եղած ամէն բարոյական դիւրութիւն արձանագրութիւններ հաւաքելու համար: Եւ արդէն բաւական նիւթեր ու լուսանկարներ հաւաքեցի այս առաջին ուսումնական ուղեւորութեանս միջոցին:

Վեր է վերոյ գաղափար մը տալու համար այս առաջին ուղեւորութեանս արդեանց վրայ, պարտ կը համարեմ յիշատակել թէ առիթ ունեցայ այցելել Էջմիածնայ, Հոփոսիմէի, Շողակաթի, Գայիսնէի, Զըւարթնոց, Օշականի, Մողնու, Յովհաննավանուց, Սաղմոսավանուց, Սեւանայ, Աղեքսանդրոպոլի մեր հին մենաստաններն ու տաճարները, օրինակել այս ազգային յիշակերտներու մէջ ամփոփուած դարաւոր արձանագրութիւնները, ճշտելով անճիշտներն եւ ի լոյս հանելով անտիպները, որոնք մեծամասնութիւն կը կազմեն: Լուսանկարել տուի կամ անձամբ լուսանկարեցի մեր բոլոր այս եւ ուրիշ պատուական հնութիւններ, Անձամբ կաղապարեցի յիշեալ արձանագրութեանց կարեւորագոյնները: Նաեւ հետազոտեցի նոյն հաստատութեանց մէջ հաւաքուած ձեռագիրները, անտիպ գործեր իսկ երեւան հանելու բարեբախտութիւնն ունենալով:

Երկրորդ ուղեւորութեանս վերապահած եմ այցելել եւ քննել Շուլավէրի, Հաղբատի, Սանահնի, Մարցի, Հաղարծնի, Քաչերի, Գօշ-Մխիթարի, Մակարայ եւ Վարազայ վանուց, Աղոտաֆայի, Գանձակի, Իգիրմի-դէօրտի, Թարթարի եւ շրջակայից, Գանձասաշի եւ Գանձասարի ձորով՝ Լաչին-դայայի, նոյնպէս եւ Գանձասարի շրջակայ ս. Յակոբ ու ս. Գէորգ վանուց, Քոթավանքի եւ շրջակայից, Այրուսիերի, Սօթ լեւրանց շրջակայից, Գեղարքունեաց, Նոր-Բայազդի եւ շրջակայից, Փաշաքէնդի, Դիւզքէնդի, Սեւանայ լճափի, Զաղալուի, Ելենովկայի մօտակայ Այրիվանուց եւ նորա շրջակայ լեռանցամիջի, Օրդակլուի, Գաւրաչիակի, Կեչաուու եւ այլ մերձակայ վանօթից, Բջնու, Արղաքեանդի, Ալափարսի, Եզվարդի, Ապարանի, Բիւրականի, Դըզըրի, Աբազածի հարաւային ստորտը գտնուող բազմաթիւ վայրերու, Ղփչաղիկամ Հառիճոյ վանուց, Շիրակի եւ մասնաւորապէս Անուոյ, Քոչաւանքի, Բագարանի, Տպնոյ, Կաղզուանի, Կողբայ, Իկտիրի եւ Արհաճ բլրոյ բոլոր ազգային հնութիւնները:

Երրորդ գիտնական արշաւանք մըն ալ պիտի կատարեմ նորէն ղէպի Էջմիածին եւ անտի Ռորվիրապ, Հին-Նախիջեւան, Երնջակ, Կարմիր վանք, Ագուլիս, Օրդուբադ, Մեղրի, Ղափան, Հալիճոր, Արծուանիք, Երեց մանկանց վանք, Տաթեւ, Միւս Հալիճոր, Ծնեք, Գէօրիս, Միժեռնավանք, Որոտնավանք, Ղարաքիլիսէ, Բոնակոթ, Գարալագեազ, Գեղարդ, Ղըրխ-բուլաղ, Զրվէժ, Գանաքեռ ու Երեւան:

Իսկ եթէ պարագաներն ու միջոցներս ներեն, Ն. Ս. Օժութեան բարձր հրամանին համաձայն որոշած եմ Պարսկահայաստան եւ Տաճկահայաստան ալ անցնելով հետազոտել ազգային հնախօսութեան թանկա-

գին գանձերն ու անուղտ ազդիւրները, անցելոյն պատմութիւնն անմոռաց եւ անկորուստ պահելու նպատակով :

Արդ ներկայիւս անգամ մըն ալ պարտիմ հրապարակաւ մատուցանել երախտագիտական զգացմանցս անկեղծ հաւաստիքն առ Վեհ Հայրիկն մեր, որ հաճեցաւ ինձ յանձնարարել այն տեսակ աշխատութիւն մը՝ զոր ի մանուկ տիտց կը սիրէի հոգեով եւ որուն նուիրուեցայ յաւէտ : Բայց պէտք է գիտնալ որ այս տեսակ աշխատութեան մը համար նիւթական աջակցութեան ալ պէտք կայ : Վասնզի երթեւեկի, գիւղերու մէջ ապրելու, հարկ եզած ատեն գիւղացիներէ փոքր ծառայութիւններ խնդրելու, կարեւոր հնութեանց լուսանկարներն տոնելու եւ այլ մանր մունր բաներու համար ծախքեր հարկաւոր են : Այս գործին յաջողութեան համար հազար ուրբի մը բաւական է կարծեմ : — Եւ բացարձակապէս կը յայտարարեմ թէ իմ բոլոր աշխատանքիս, կրելիք տանջանքներուս եւ ընելիք զոհողութիւններուս փոխարէն կոպէկ մը իսկ վարձատրութիւն չեմ պահանջեր ոչ ոքից, ես ինքզինքս վարձատրուած կը նկատեմ այն ատեն երբ յաջողիմ պատրաստել ՀԱՅԱՐՁԱՆ աշխատութիւնս : — Արգ եթէ ուրիշ հաստէր ազգայիններ ալ նիւթապէս օժանդակեն այսպիսի ձեռնարկի մը ի կատար ամման համար՝ այն ժամանակ իրական արձան մը կանդնած պիտի ըլլան մեր հայրենի աւերակներու մնացորդ նշխարներով ու նշմարներով, իսկապէս արժանի ՀԱՅԱՐՁԱՆ անուանակոչութեան :

Այս համոզմամբ եւ իմ խոնարհ ջանքերը գնահատող ազգայիններու աջակցութեամբ որոշած եմ բանալ հանդանակութիւն մը որոյ արդիւնքը միմիայն յիշեալ նպատակի իրագործման պիտի յատկացուի : Ուստի հրաւէր կը կարդամ յարգելի ընթերցողացս որ հաճին մասնակցիլ սոյն հանգանակութեան, խոստանալով հանգիսիս միջոցաւ հետզհետէ հրատարակել նուիրասունց անուները : Ուրախ եմ որ այսօր իսկ կարող կը լինիմ հանդանակութեան առաջին ցուցակն հրատարակել :

Մեծ . Տեառք Մինաս Չերազ ֆր . 20, —

Յ . Իսկէնտէր » 50, —

Հողեւոր Հովիւ Հայոց Փարիզի Տ . Վոսմշ . ԲՆ . Քիպարեան » 30, —

Յակոբ Գաբրիէլեան » 20, —

Կ . Յ . ԲԱՄՄԱՋՆԱՆ (1)

(1) Կը խնդրեմ իմ յարողոյ պաշտօնակիցներէս արձապանք հանդիսանալ սոյն ազգօգուտ առաջարկութեանս :